

պէս վերը ըսինք, ու մէկէն պէտք է գործածել, վասն զի պահելու չփառ :

Երամին կերակուր տալու ժամանակը որոշ պէտք է ըլլայ . ուստի ամէն անդամ այնչափ բան պէտք է տալ որ շերամը կարենայ լմընցընել . աս բանս փորձով կիմացուի :

Ուրիշ անգամ տեղն՝ ի տեղը կը գնենք նաև թութի ծառերը աղէկ մեծցընելուն ու շատցընելուն կերպը :

Յունուար ամսուն մէջ երէրագործին ու պարտիզունին ընելիւը :

Այս ամիսը ձմեռուան մէջտեղուանքը իյնալուն՝ արտերուն մէջ աշխատիլը շատ գժուար է . անոր համար պէտք է որ երկրագործը աս միջոցիս մշակութեան գործիքները պատրաստէ, ու տնական տնտեսութեան ետևէ ըլլայ : Ունէ որ ժամանակը ձեռք կուտայ նէ՝ կրնայ կակուղ հողերը փորել, փոսերը պատրաստել, ցանկերը շտկել, ուռիները՝ թուփերը ու անտառները կտրտել, և ասոնց նման գործողութիւններ ընել : Խակ թէ որ ձիւնն ու սառոյցը արգելք կըլլան, կրնայ ծառերը յօտել (պուտամագ), արեգդէմ կողմերը հունտ ցանել այլեայլ կանխահաս ընդեղէններու : Վարաքոմներն ու մամուռները (եօսուն) խլելու յարմար ատենն ալ ասէ . նմանապէս ձիւղերուն վրայի թըրթուրներուն բոյները աս ամսուս մէջ պէտք է ջարդելոր գարնան չշատնան :

Դաղիկ մեծցընող պարտիզունը աս ամսուս մէջ պէտք է ան երկիրը մշակէ՝ ուր որ կուզէ ամառուան բոյսեր ցանել, զոր օրինակ վարդ, յասմիկ, ու ասոնց նման ծաղկըներ : Պէտք է որ վարդ ու փափուկ ծաղկըներ տնկած տեղերը աղէկ օդին բանայ ու գէշ օդերուն գոցէ : Այստիկ ցուրտեղած ատենը նայելու է որ փակարաններու մէջ բոյսերը չիսառին . անոր համար ատեն ատեն կրակ վառելու է անսնց մէջ, ու դրսի ցրտու-

թեանը սաստկանալուն համեմատ՝ տաքութիւնն ալ աւելցընելու է :

Ենակիտան խոտերը պէտք է փրցընել ու պարտէզը միշտ մաքուր պահել . պարտէզին հողը կակոցընելու համար պէտք է հետը աղը ու անտառի հող խառնել : Կարօտութիւն ունեցող բոյսերուն ջուր տալու է . միայն թէ ջուր տըրուած օրը բարեխառն ըլլայ որ բոյսերը չիսառին :

Գրետինուար ամսուն մէջ երէրագործին ու պարտիզունին ընելիւը :

Այս ամսուս մէջարեց կըսկըսի բարձրանալ, ու օդը տաքնալ . բայց շատ անգամսառոյցը սաստիկ, ու գետնին երեսը ձիւնով ծածկած կըլլայ : Ունէ որ բացը աշխատելու ժամանակ ըլլայ նէ, պէտք է գարի՝ վարսակ (իւլաֆ) ու գարնան ցորենը ցանելու երկիրները մշակել, ու կաւով կամ աղբով ծածկել : Այս ամսուս մէջ կարելի է նաև ծառերը յօտել :

Պարտիզունն ալ պէտք է որ կանխահաս հունտերը ցանէ . երկիրը մըշակելին ետև հարաւային կողմը եղած պատերուն տակը ցանելու է ոլուր, հազարը, բակլան, սոխերը, սըխտորը, պըխասը ու կաղամբը . գետնաիննազորը տնկելու, հողին կոշտերն ալ աղէկ մը մաքրելու է : Այստին մէջը ընելու պատուաստները (աշ) հիմակուց կտրելու է . և աս ատենս ամէն տեսակ բոյս կրնայ տընկուիլ, մանաւանդ խոնաւ հողերու մէջ : Այս ամսուս սկիզբները տնկելու է անտկար ու ձուզած սոխերն ու արմատները որ մեծցընել կուզես, ինչպէս են կարմիր ու դեղին հրանունկները (լալէ) . միայն թող պիտի չիտրուի որ ծաղիկ տան . որպէս զի արմատը աւելի աղէկ մեծնայ և ուժովնայ . անոր համար ծաղիկը տունկէն դուրս ելլալուն պէս շուտովմը կտրելու է որ ան սնընդարար հիւթն որ ծաղկին պիտի երթար, բոյսին մէջը մնալով՝ արմատը

կրկնապատիկ մեծցընէ . ու ինչուան
որ ծաղկին կոկոնը (խօնչա) համնի
նէ՝ առատ ջուր տալու է : Ուաղարնե-
րու (սաղսի) մէջ տնկած ծաղիկնե-
րը հանելու՝ դետինը տնկելու է .
բայց նայելու է որ օդին ցրտութիւնը
կոտրած ըլլայ : Դմբրանոցի մէջ ե-
ղած տունկերը դեռ գոց պահելով,
միայն ատեն ատեն բանալու է որ հար-
կաւոր եղած օդը ծրծեն :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՎԵԿՈՒԹԻՒՆ

ԱՀԴԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայերն Առաջ հետ վաճառական-
լին սկսվ :

Առաջ մատենագրին մէկը շատ ա-
ղէկ խորհրդածութեամբ կըսէ թէ
Հայոց ազգին չորս հինգ հարիւր տա-
րի առաջ քաշածներուն նայելով՝
“Չ ատ կըզարմանամ որ ինչպէս բո-
„ լորովին բոլոր աշխարհքիս երեսը
„ չեն ցրուած, ու ինչուան հիմա մեծ
„ մասը նոյնպէս իրենց բուն երկրին՝
„ այսինքն Հայաստանին մէջ մնա-
„ ցեր են: Ի՞ս բանս Հայոց հայրենա-
„ սիրութեանը մեծ նշան է, „ կըսէ :
Ետքը ասանկ մտածութի մըն ալ կը-
նէ, թէ “Իրաւ որ աս ազգին մէկ մասն
„ ալօտար երկիրներ ցրուած է, բայց
„ ասոր պատճառը մէյմը օտար տէ-
„ րութիւններուն ստիպելը կամ յոր-
„ դորելը եղած է, ինչպէս Շահա-
„ բասին Գուղայեցիները Պարսկա-
„ ստանքշելէն ու ասոր նման օրինակ-
„ ներէն կիմացուի, մէյմըն ալ բուն
„ Հայերուն վաճառականութեխիստ
„ յարմար ու փութաջան բլախ է, :

Հյայտնի է որ մեր ազգը միշտ մեծ
անուն ունեցեր է Աւրոպացւոց առ-
ջին իրեն վաճառականութեամբը ,
և մանաւանդ վաճառականութեանը
մէջ ցըցուցած հաւատարմութէը ,
հարստութեամբը , մեծանձնութէը ,
աչքաբացութեամբն ու գիմացկուն

աշխատասիրութեամբը : Ի՞ս բանս
աւելի յայտնի կերևնայ Որուսաց հետ
վաճառականութիւն ընել սկսող հայե-
րուն վրայ . անանկ որ 1626 թուա-
կանէն ինչուան 1723 հարիւր տարիի
չափ՝ մեծամեծ արտօնութիւններ ու-
նեցեր են Որուսաց թագաւորներէն
որ Պարսկաստանէն համարձակ գան
ու երթան Որուսաստան ու ազատ
վաճառականութիւն ընեն :

“ Հաստենի հայ վաճառականներուն
պատմութեանը մէջ երկու երևելլ
դիմուած կայ . հիմակուհիմա ա-
նոնք պատմենք աս տեղս՝ ստոյգ աղ-
բիւրներէ առնելով :

Ա. Ոտոսաց Ալեքս Թագաւորին
օրերը, 1659ին, Կապահանի հայ վա-
չառականներէն Օ աքար Արհա-
տեան անունով մէկը որ Պարսից փոխ-
արքային ալ գործակալն է եղեր՝
ծովով Աժտէրիսան կուդայ, անկէց
ալ 1660ին թագաւորական հրամա-
նով ԱՌուբուա քաղաքը կըհասնի ինը
ընկերով։ Կապահայ թագաւորին ըն-
ծայ կըբերէ մէկ պղնձի վրայ քա-
շուած պատկեր մը՝ Քրիստոսի ըն-
թրիքը. մէկ ոսկիէ մատնի, այլեւայլ
սուղ բաժակներ, ազնիւ ըմպելիք-
ներ, ու անուշահոտ նիւթեր. բայց
ամէնէն երևելի ընծան եղած է թա-
գաւորական աթոռը, որ Օ աքարին
հայրը շիներ է եղեր։ Կոոր շատ տեղը
ոսկի է, ու վրան մեծ ու պղտի 876
ադամանդ կայ, 1 լալ, 1223 յակինթ
մանր ու խոշոր, իրեք կարգ մար-
դրիտ, անկէ զատ երկուք ալ մար-
դրիտներով ձեացուցած հրեշտակ-
ներ։ Կնատենի վաճառականները ա-
սոնց ամէնուն գինը կտրեր են 24, 443
ըուպլի, որ հիմակուան արժեքով
550,000 դուրուշէն աւելի կընէ։
Թագաւորն ալ գրեթէ նոյնչափ ըս-
տակ կուտայ Արհատեանին. անկէ
զատ՝ իրեն ու իր ընկերներուն թա-
գաւորական ռոմիկ կըկապէ ան հինգ
ամիսի չափ ժամանակն որ ԱՌու-
բուա կեցեր են, և ետքը իրենց տե-
ղը կըճամբէ։ Արան եօթը տարի